

ՏԵՐՅԱԿԱՆ ՍԿՈՒՏԻՏԸ



ԿԻՍԱՄՄԵԱՅ ՕՐԿԱՆ Բ.Մ.Ը.Ը.
Հայ Տեօուն **Organe des
SCOUTS ARMÉNIENS**



ՀԱՅՈՒ - Խօրասանձեան Խան թիւ 26 Սիրէդի և Պոլիա
ADRESSE - Khorassandjian Han 26, SirKédi, Constantinople

Հեռախոս Ար. 2146

ՓԱՇՆԵԳԻՆ

Telephone 8t. 21461

Բ. Տ. Հ. թիւ 7

Պոլիա և Պատակ Տրկ. 22-120

Արտասահման գր. 15

Ամերիկա Տրկ. 150

1 ՕԵՊ. 1921

ԱԿՐԻԾԻ ՕԳՆԵԼ, ԱԿԴՐԱՄԻՑ ԲԼՈՈ.

Ահա երկու զարծեր որ կ'ուզենի ամենին առաջ սղոց սպասութիւն դարձնել : Ասիկո
խարխան և մեր ԳՈՐԾԻՆ եւ սկիզբը բոլոր յատկութիւններուն : **ԹԵԾՆ ԲԱՌԵԼ**



LE GÉNÉRAL BADEN-POWELL, LE GRAND CHEF DU SCOUTISME
VIENT VISITER LES CAMPS DES BOY-SCOUTS FRANÇAIS.

Ակատուութեան հիմնադիր Զօր. Պէտք Բառը կ'այցելէ ֆրանսական մասուժներու բանակիով:

ԶՕՐ. ՊԵՏԵՆ ԲԱՍԻԼ

ՍԿԱՌԻՏԻՉԱՄԻ ՄԵԾ ՀԻՄՆԱԴԻՐԸ

ԿՈՅՑԵԼ ՖՐԱՆՍԻՅԻ ՄԱՆՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԳԻՄՆԵՐԸ

503
350
2513
509.
76050

Զօրավար Պէտրն-Բառւրլ, անդլիացի
մեծ սկառուտ-պետք, որ նշանաւոր համարի-
սացաւ Թրանսվալի պատերազմին մէջ, Բա-
րիդ այցելեց:

Հիւսիսի կայարանը զինքը զիմաւորեցին
Պր. Mackie, Բարլիզի անդլիական ընդհ.
Հիւսիսառու, գնդապեա Hawkins Բարիզի
անդլիական երեց զինուորներու պետք,
իսկ Ֆրանսացի սկառուտներու կողմէ ընդառաջ
գացին արբույ Sevin, ընդհանուր քննիչ
հայր Cornette, սկառուտներու հոգեւոր հո-
վիւ, հրամանատար Lefèvre-Debon և Պր.
Jean Loyeau:

Զօրավարին՝ որ սկառուտական առազ կը
կրէր, կը հետեւէին Պ. Lorne և Պ. W. Barclay
Հիւսիսային Ֆրանսայի առերեալ մասերու-
ամերիկեան յաճախումըն, Պր. Henry
Marty Ֆրանսացի սկառուտներու պատգամա-
ւոր և Պր. Jessop անդլիացի սկառու-
տքնիչ:

Աչքէ անցնելէ վերջ Ֆրանսայի դանագան
սկառուտական գունդերը — որոնց գրոշները
սեւով կապուած էին, հրամանատար
Maud'huysի իրենց վարչին մահուան ասի-
թով — զօրավարը, զանագան պատգամա-
ւորութիւններէ շրջապատուած, ինքնաշարժ
մը առաջնորդուեցաւ որ զինքը առաջնորդեց
գէպի hôtel Crillon երեք անդամ բարձրա-
ցող հուրրափ ազալակներու մէջէն: Այդուեղ
Զօր, Պէտրն Բառւրլ հաճեցաւ մ'զ ընդունիլ
և իր տեսակէտները պարզել սկառուտութեան
մասին:

Ցայտարարեց մեզ թէ ինք իիսա մօմէն
կը հետեւի սկառուտութեան յառաջդիմու-
թեանը Ֆրանսայի մէջ, ստանալով շարա-
թական տեղեկագրերը: Ազգարարեց թէ
ծնողքները, հոգեւոր պետքերը, ուսուցչական
մարմինները և պետական իշխանութիւնները
պարտին յաւ ըմբանել այս կաղմակերպու-
թեան (սկառուտութեան) չորս գլխաւոր նստա-
տակակէտերը: 1 Զարգացնել պատանիներու
նկարագերը, պատրաստելու համար մարդիկ
որոնք կարող ըլլաննախ և առաջ ինքնինքնուն

օգնել (կամ բաւել), 2. Ֆիզիքապէս զար-
գացնել զանոնք և առողջացնել անոնց մոր-
մինը, 3. Զանոնք վարժեցնել ձեռագիտական
աշխատութիւններու կատարեալ մարդիկ
շինել ու համար, 4. Սովորեցնել անոնց զա-
նագան միջոցներ ուրիշներու օգտակար զա-
նալու և լաւագոյն քաղաքացիներ ըլլալու:

Զօրավարը տակաւին մէկ բանակում մը
միայն այցելեց Ֆրանսայի մէջ և սույայն տառով
իսկ ինք կրցաւ աչքի առջեւ ունենալ թէ
ինչպէս Ֆրանսա ինքինքին կուգայ աղետ-
ներէ և պատերազմներէ վերջ:

Ալրգարե, աւելցաց անիկա, այս պա-
տանիները լաւագոյն մեծարանքը բրած կ'րլ-
լան իրենց հայրերուն և եղբայրներուն որոնք
նահատակուած են պատերազմին ձականը:
Ֆրանսացի մարզիչները կը կրթեն սկառու-
տները ճիշդ անդրանիկ եղբայրներու պէս,
որպէստեւ ապազային երկիր մը կառավա-
րելու միջոցն է քաջակերել բարի կամեցո-
ղութիւնները:

Շատ անդլիացի մարզիչներ Ֆրանսա
կուգան, սակայն անոնց նպատակը չէ
պարտագրել այս կամ այն վարուելա-
կերպը, այլ օգնել Ֆրանսայի մարզիչ-
ներուն յուսագոյն ձամրուն մէջ ընթանա-
լու համար վստահ եմ թէ Փրանսացի մար-
զիչները կարող պիտի ըլլան քիչ ատենէն
ինքնուղղութ գործել և երբ սկառուտութիւնը
պիտի ընդհանրանայ ամբողջ զարգացած եր-
կիրներու մէջ, անոնք պիտի աշխատին եղ-
բայրական կապեր մշակել իրենց մէջ, որոնց
շնորհիւ վերջապէս վերահասատուած յու-
ղազութիւնը աւելի զօրաւոր հիմերու վրայ
պիտի հաստատուի:

Արդէն իսկ մէկուկէս միլիոնի թիւ մը կը
կազմեն ամրող աշխատութիւն սկառուտները,
սակայն այդ կազմակերպութիւնն պետք է
լայն բաժին յատկացուի նաև երիտասարդ
աղջիկներուն, որովհետեւ մարդուն նկա-
րագիրը կը կազմուի մօրմէն ստացած զաս-
տրարակութեամբ: Գործիչներուն գալով՝
պէտք է անոնք ալ ընդունին, ինչպէս որ
արդէն սկսած են Անդիխոյ մէջ թէ սկառ-
ուտութիւնը իսազ մը չէ, այլ յուրջ կազմա-
կերպութիւն մը:

(Le Petit-Parisien)

ՁՈՐ. ՊԵՏԸՆ-ԲԱՌԻԸՆԻ

ՃԱՄԲՈՐԴՈՒԹԻՒՆԸ

ԴԵՊԻ ԱՐԵՒԵԼՔ

Ճամբորդութիւնն . — Ակառւա եղբայրներս գուցէ պիտի հետարքքութիւնը լսելով այն յառաջդիմութիւնը զոր կը կատարէ մեր եղբայրակցութիւնը Արեւելքի մէջ , ուսկից՝ կինս , իբր կրրէ-կայտերու պետ , և ես՝ կը փերադառնանք՝ քննական ճամբորդութենէ մը :

Այցելեցինք Հնդկաստանը , Պիրմանիան , Աելանը , Պաղեստինը և Եգիպտոսը , Սոյն իւրաքանչիւր երկիրներուն մէջ պօյ-սկառ աներ և կրրէ-կայտեր գտանք , որոնք մեծամասնութեամբ լաւ կազմակերպութիւններ ունին :

Իւրաքանչիւր կազմակերպութիւն ցոյց տուաւ թէ որքան կը համակրի այն սկզբունքներուն որով պիտի իրագործուի համաշխարհային շարժումը : Մասնաւոր պատճառներու համար չափազանց կը փափաքէին ուժ տալ այս շարժման ծաւալումին :

Բրիտանական կայուրութենէն գուրու գրանող երկիրներուն մէջ ամենայատկանչական կէտարէն մին՝ զանազան ազգութիւններու պատկանաց սկառուտական շատ մը խումբերու անպաշտօն՝ բայց և ուրախալի աշխատակցութիւնն էր .

Հնդկաստան . — Հնդկաստանը երկիր մը կը նկատեն , մինչեւ ան ճշմարիտ աշխարհ մին է , ուր կը մնակին տարրեր լեզուներով , ոսկորութիւններով , տարրագներով , և տարրեր դաւանահներով , գասակարգերով , յատկանիերով շատ մը ժողովուրդներ ։ Հոն կային րրիտանացի , անլլօ-Հնդիկ և Հնդիկ սկառուտներ , բայց ամէնքն ալ գլխաւոր կազմակերպութեան չին պատկաներ : Ընդհակառակը կային 6-8 տարրեր կազմակերպութիւններ միայն Հնդիկներէ և իմ ճամբորդութեանս նպատակներէն մին էր այս տարրեր տարրերը միացնել միակ կազմակերպութեան մը մէջ , վասն զի միայն ուղղամիտ և միացեալ գործունէւթեամբ և ոչ թէ անջատ և պատահական ճիգերով կարելի է յաջողիլ այս խոչըր ձեռնարկին՝ մէջ :

Բազմաթիւ ճիւղերու պետերու միջեւ մասծումի և խոչալի շատ մը տարրերութիւններ գոյութիւն ունէին . բայց լայնախոնութեամբ և սկառուտական գաղափարով անոնք երկրորդական վէճերը թողուցին և լոկ ժողովրդին

օգտին հիմնական հարցով զրադեցան : Այսպէս յաջողեցան և կազմեցին միակ բնկերութիւն մը որուն իբր անմիջական արդիւնք , շուրջ 20,000 նոր անդամներ եկան միանալ հնդկական շարժումին , և այս թիւը անշաւշտ պիտի ու ենայ արագօրէն այն չափով՝ որքան եղբայրակցութեան ազնիւ խոչալները աւելի լաւ ճանչցուին և գնահատուին այդ աշխարհը բնակող 300 միլիոն ժողովրդին կողմէ :

Պիրմանիա . — Պիրմանիոյ մէջ պայմանները Հնդկաստանի նման էին . միայն թէ այս երկիրը փոքր է . ցեղի և գաւանանքի նուազ անհամաձայնութեամբ : Միայն 3000 Պիրման և Անդլիոցի սկառուտներ կան . բայց կը խոսանանան արագօրէն յառաջդիմել քանակով և որակով : Տղոց խառնուածքը կը տարրերի Հնդկաստանցիներէն . Աւելի գուարթ և ուրախ են . գրեթէ բոլոր երիտասարդները ժամանակ մը վանականի կեանք կը վարեն , և այս կարգապահութիւնը կ'ընդլայնէ և կը զարգացնէ իրենց մէջ ուրիշի ծառայելու գաղափարը , ինչ որ պէտք է հիմնէ տարր մը՝ որ բլայ շատ օգտակար ապագայ ծրագիրներուն :

Մելլան . — Ահաւասիկ փաքր երկիր մը . աւելի խիտ , բարգաւած , խաղաղ և գեղեցիկ , ժազովուրդը աւելի գաստիարակուած և իր կեանքէն աւելի գոհ է , բայց հոս խնչպէս նաև այլուր , այս շարժումը պէտք է ընդլայն ել , գորոցներու դպրոցներն կրթութենէն անդին :

Պալեստին . — Պաղեստինի մէջ նորակազմ ազգի մը հրապուրիչ գուար առինք . հան կային Արար , Յոյն , Խտալացի , Հայ , Բրիտանացի և Հրեայ սկառուտական խումբեր , կար նաև կրթկայտեր՝ Հրեայ կրրէ-սկառուտներու կողքին :

Ցոյց մը կատարող 1000 աղաները , արձանագրուած սկառուտներուն 1/3 ը կը ներկայացրենէին , վասն զի շուրջ 2000ը բազակայ կ'ըլլուր բանակումի մը ժամանակ կամ այլուր :

Պէտք է խոսովանիլ որ ճշմարիտ գաղափարը կը տիրէր իրենց գործունէութեանց մէջ և այդ գաղափարին գոյութիւնը մեզ կը յուսպէտ ապագայ ազգի մը կարիզը կազմող զանազան տարրերու միջիւ աշխատակցութիւն մը և վերջնական համակրութիւն մը յառաջ գալուն :

Եղիպտոս . — Եղիպտոսի մէջ ալ ներկայացաւ համանման խոչիր մը որքան որ տարրեր էր : Զանազան ազգերը — Խտալացի , Յոյն , Հայ , Ֆրանսացի , Բրիտանացի , Արար , Ղազի , Եգիպտացի — ունէին իւրաքանչիւր իր սկառական սկառուտական խումբը , և անոնք՝ զիս ընդու-

նելու համար հաւաքուեցան և միացան , առանց սակայն ուրիշ ո և է յարաբերական կազմակցութիւն մը ունենալու վերջնական կազմակերպութեան մը տակ :

Օտար ազգերու անդամները անշուշտ խրաբանչիւրը երենց երկրին հովանիին տակ կը մանէին բայց և այսպէս չափազանց պէտք կայ Եգիպտասի մէջ կեղբանական կազմակերպութեան մը , վասն զի հնա առ նուազն 4-5 սկառատական ազգային կազմակերպութիւններ գոյութիւն ունին . բաւական ուժեղ և խրաբանչիւրը անկախարար աշխատելով :

Բայց կը յուսամ որ իմ այցելութեանս որդունքներէն մին պիտի ըլլայ զանանք միացնել , և յառաջ ըերեւ երկրին բորբիքին համար աշխատող տեժ մը :

Դասիստանիի արժեքը — Մեծ հաճոյքով զարմացայ այն ուժին . կարողութեան , ուշիմութեան և գողակարին զօրս ունին այս զանազան երկիրներու սկառաւաները . զարմանալի չէ որ մի քանի տեղեր , կազմակերպողները սկառաւառթեան հոգին աւելի ձևականին յարած են . և ասիկա վատանգ մըն է որուն ենթակայ են բոլոր սկառաւական նորուկազմ կազմակերպութիւնները :

Գիտութիւնը առօնց հիմի և նկարագրի խօսխուտ է . դաստիարակիչները բնդհանրապէս հասկցան և ձանցան այս ձշմարտութիւնը և սկառար մարզելուն մէջ տեսան նկարագիրը զարգացնող մեթոդիկ գրական միջոց մը :

Արդէն ամենաճշմարիտ հայրենասէրները զիանին թէ երիսասարդ երկիրներու մէջ , ազգերու վերածնունդի ուղիին վրայ միշտ վասնդներ կան՝ եթէ քաղաքական անձնաւորութիւններ գործի գլուխ անցնին : Առունք որքան որ ճարտասանի յատկութիւններ ունենան , կարող չպիտի ըլլան նկարագրի տեսակէտով ազգը առաջնորդելու :

Նկարագիրը ուրիմ հստ ունի ահապին և չափազանց կարեւոր արժեք մը :

Կրը կայտեր . — Գալով կրը կայտերու յարժման , ակներեւ է որ Արեւելեան երկիրներու մէջ , պօյ-սկառաւաներու շարժումէն աւելի զանգաղ և աւելի ուշ բնդրանի :

Ասկայն և այսպէս խրաբանչիւր երկրի մէջ գոյութիւն ունէր ան և կը խօսաւանոր տարածախիլ և կատարել մեծ բարիք մը՝ զանազան ցեղերու . ազգագայ կիներուն և մայրերուն համար :

Այս շարժման սկզբնաւորութիւնն ժամանակ գործուած զանազան գրութիւնները կը հաս-

տատեն մեր սկզբունքները , որով գեռատի աղջիկներու դաստիարակութիւնը և կազմակերպութիւնը պէտք է աղոց կազմակերպութիւնէն լուսութիւն տարրեր ձեռքերու մէջ զնել որքան որ կարելի է երկու կողմի պետք պետք միջեւ ըլլայիք աշխատակցութիւնը , որպէս զի երկու շարժումներուն ապահովէ պիտանի զօրաւիզը և նեցուկը :

Մի քանի վայրերու մէջ սխալ մը ըրած էին խառն կրթութիւն մը և կազմակերպութիւններ կատարել փորձելով , որը՝ առանց յատկապէս դաստիարակուած պետքու , վասնգաւոր փորձառութիւն մըն է , որ կրնայ արդարեւ որդողեցնել ծնողները և հասարակութիւնը՝ ամրող չաւ ժման գէմ :

Ականտ խմբապիտելելու . — Գործին այն տկար կողմը՝ որով բոլոր երկիրներու մէջ կը տառապի շարժուածը . սկառաւ-խմբապեաներու զայն լու կերպով չհասկնակով և խուալիին խոկական բժիշկնութիւններին պակասառուով :

Շատ գժուար է սորվեցնելը միան անգիրէն գիրքերով , և մասձել որ օտարներ են , նկարագրով և չըջանակով բոլորովին տարրեր :

Գրեթէ բոլոր կազմակերպութիւնները իրենց սկառաւ խմբապեաներուն համար աւելի կտտարեալ գասընթացքի մը պէտքը կը չեշտեն , քանի որ ան է առաջին քայլը գէսի ձշմարիւ յաջողութիւնը :

Մենք , այս նպատակաւ մեր ամէն կարելի ճիգր կ'ընենք , մեր բանակա-վարժարանին մէջ ընդունելու համար զանազան երկիրները ներկայացնող պետիր , և այս կեղրունէն պատրաստ ենք զրկելու վարժ գաստիարակիչներ այն երկիրներուն սրոնք պէտքը կը զգան :

Ասիկա անգամ մը իրականացնել վերջ , պիտի կարենանք սկառաւ սկառաւակոմին տարածուածը իր ձշմարիւ ուղղութեանը մէջ :

Բայց , ասկից զատ , պարտինք աւելի ընդարձակ արդիւնք մը յաւսալ , այն է՝ մեր եղբայրակցութիւնն աւելի տարածուախիլ և մզու մը , որով մեծապէս պիտի ստարէ հասօսատելու համար աշխարհի խաղաղութիւնը :

(Ճշմարիվ)

ՊԱՏՐԻՆ ԹԱՅՈՒՅ,

Թագում ԶԱՅԵՆ ՅԱՅԵՅԻՑԻԱՆ

(Խովիր)





Առանայի սկսուաները ճաշի միջոցին

Ի՞նչ է ՍԿԱՈՒՏԻԶՄԸ

Առկէ երեք չորս ամիս առաջ, Անգլիոյ գահաժառանգ՝ Կալիչսի իշխանը, որ միեւնոյն առեն պետն է Կալիչսի սկսուաներուն, «Ճէյիթ թէլէկրաֆ» օրաթերթին մէջ կոչ մը ուզգած էր ժողովուրդին, երկու հարիւր հազար Անգլիական սովորի վիթխարի գումար մը հաւաքերու համար, ի նպաստ Բրիտանական Սկսուաներու Միութեան:

Թէ Անգլիոյ թէ գողթավավայրերուն մասուը և ժողովուրդը մեծ խանգավասութեամբ ընդունեց այդ կողը, և անոր լծուեցաւ իր կենսական ստիպուականութիւն ունեցող զործ մը:

Ասիկա փայլուն կերպով կ'ապացուցանէ սկսուափմին, որ տատիճան լուրջ և օգտաւէտ կազմակերպութիւն մը ըլլալը:

Բարերազգութիւն մըն է, որ մեր մէջ այս սկսած է հետազնետէ զնահատութիւն սկսուանութիւնը և խիստ քաջալերական՝ տեսնել անոր յառաջդիմութիւնը ոս վերջին տարուան շրջանին, բնականարար նկատի ունենալով անոր նորութիւնը և մասնաւանդ ոյն գժնդակ պայմանները որոնց մէջ ան կը պայքարի ոչ միայն ինքինքը պահելու, այլ ըստ կարելոյն յառաջդիմելու համար:

Նախ տեսնենք թէ ի՞նչ է այս համաշխարային կազմակերպութիւնը, հիմուած 1907 ին պետ-Սկսուան Սըր Ռուբրիթ Պէտրն Բառը ի կողմէ, իր սեփական յղացումով, և անոր անխոնչ աշխատութեան շնորհի հասուն իր այսօրուան գիրքին:

Կազմակերպութիւն մըն է ան, որ կը

կը ձգտի իր մէջ ունենալ բոլոր աշխարհի պատանութեան կարելի եղածին չափ ստուար մասը, և որուն նպատակն է, ընդհանուր առմամբ, այդ պատաննիներու որակն մէջ մշակել ինչ որ բարձր, պատուաւար, մաքուր, բարի, ազնիւ և անկեղծ է:

Այս յատկութիւնները պատանիին մէջ հետպահութէ կը զարգանան դաստիարակութեամբ կարգապահութեամբ և բացօղեայ բնութեան մէջ գտնուաղ հազարու մէկ հրահանգի իրերու քննութեամբ:

Ամէն սկսուան պատուոյն վրայ կ'երդնու գէսի Աստուած և գէսի իր հայրենիքը ունեցած պարաւականութիւնը կատարել, ամէն կերպով օգնել արիներուն և հնազանգիլ իր վրայ հշանակուած պետերուն:

Մէկ խօսքով իր դաւանանքն է «Ակր», ա՛յս Աստվածութիւնը, և Գլուխու, բնդդէմ ատելութեան, անխզանութեան և կործանումի գաւանանքն, որ համաձարակի մը պէս կը տիրէ աշխարհի մեծագոյն մասին մէջ:

Եատ պարզ են այն միջոցները, որոնցմով սկսաւարդութիւնը կը ձգտի ձեռք բերել իր նպատակը, իրենց տարիքին համեմատ և մարդուած պետերու հրամանին տակ, պատանիներու խըմբակեներ և խումբեր կը կազմուին: Երեւակայութիւնը և վերացականութիւնը—բաներ որոնց վրայ շատ անգամ ծաղրանքով կը նայուին և որոնք իրականին մէջ գեղեցիկ յառկաւթիւններ են կը քաջալերուին այդ տղաց որակին մէջ, և անոնց կ'ուսուցով սիրել և որոնել ազնիւ և առողետական արկածախնդրութիւնները: Նորինծայ սկսուար հաւատարմութիւն և ուզգամտութիւն կը սորզի: Հաւատարմութիւն գէսի իր Արարիչը, գէսի իր հայրենիքը, և ուզգամտութիւն գէսի իր նրանը, գէսի անկեալը, գէսի տառապողը:

Ահու այս է սկսուատութեան զիխաւոր նըշանաբանը, որուն բարձրութեան վրայ տարակարծութիւն և ուզգամտութիւն կը սորզի:

Հիմա սեսնենք թէ ի՞նչ ըրած է սկսուատութիւնն մինչեւ այսօր:

Հազարաւոր մօրուր, օրարկեշտ և քաջասիրտ քաղաքացին եր հասցուցած է ան, մարդիկ որոնք գուցէ գատապարտուած էին մեծ մասմբ անկարագիւ, և թոյլ արարածներ ըլլալու:

Վերջին պատերազմին մէջ, տամնեակ հազարներով Անգլիացի ցամաքային և ծովային սկսուաներ իրենց բաժինը բերին հայրենիքի պաշտպանութեան գործին մէջ: Աւելի քան հա-

բիւր հազար նախկին սկառատներ և պ'տեր դրոշի տակ ծառայեցին և անսնցմէ տասը հաղարք հերոսաբար ինկան հայրենիքին համար, իրենց պարտականութիւնը լիուլի կատարելով : Վիրապրող նախկին սկառատներէ շատերը մեծամեծ գնահատութիւններու արժանացան իրենց ցոյց տուած մասնաւոր յատկութիւններուն համար : Հոս կ'արժէ յիշել անունը Անգլիացի ծովալին զինուորի մը . «Տօք Քորնուէլլ» . նախկին սկառատ մը , որ «Չէսթըր» զրահաւորին վրայ մահացու կերպով վիրաւորուած , չը թողուղ որ զինքը փախազրեն նաւուն հիւանդանոցը և կառչած մնաց իր թնդանօթին յարուարաբելով թէ տպոցէ իրեն պէտք կ'ունինան : Աօիկա միայն մէկ փոքրիկ նմոյշն է այն հաղարաւոր հերոսութիւններուն որ ամէն աղջի սկսուաններուն ցոյց տուած անհուն օգտակարութիւնն է որ դրգեց Կալիէսի իշխանը զրլուխ կենալու այդ կազմակերպութեան ֆօնտ մը ապահովելու գործին :

Մենք որ այսքան շատ պէտք ունինք մեր ուժերը հուաքելու , գերրնային ըլլայու , կարենալ կուողք տայու համաս մեր ներկայ և յառաջիկոյ գոյամարտին մէջ , որքան ուելի պէտք է պատրաստուինք , զարգացնելով մեր սակաւաթիւ բայց առեւծանման պատահներուն ֆիզիքական և բարոյական ոյժը : Պէտք է ամէն առիթ տանք մեր սկառատներուն «բարձրանալու» որպէսզի անոնք ալ յառաջիկային կարենան «բարձրացնել» մէր ազգային խուալը :

Ախաւ պէտք չէ հասկնայ մեր խօսքը , ըսկառութիվի սկզբունքը երեք պատերազմական հակումներ չ'ունի իր մ.ջը , ընդհակառակ եթէ սկսուաթիւ առաջնորդող գաւանանքը տիրապետէր , երբէք պատերազմի տեղի չ'էր ունենար :

Սկառատնեան տռաջին նպատակը , ինչպէս ըսինք , մարգոց զիրար սիրել սորվեցնել է , և այդպէսով արգիլել պատերազմը որ հետեւանքն է ատելութեան : Ան կուզէ համախմբել իր ուժերը , եղբայրական սերտ կապով մը իրարու մօտ բերելով հայրենիքին բոլոր զաւակները : Հուզմէշական հին նշանաբանն է անոր ընդգրկածը «խաղաղութիւնը ապահովելու համար պատերազմի պատրաստ եղիր» :

Մասնաւորաբար պէտք է զգուշանալ ներքին մանք մունք պատերազմերէն , որոնք եթէ չը կասեցուին , կործանարար կը դառնան : Առոնց մէջ ամէնէն զարհութելին դասակարգացին ատելութիւնն է , որ այս միջոցիս աներեւակայելի աւերներ կը գործէ հակայ Ռուսիայ մէջ :

Մեր մէջ ալ գժբաղդաբար պակաս չ'են կուսակցական տիսուր պայքարները , որոնք կործանարար հետեւանքներ կ'ունենան մեր սիրելի հայրենիքին և գժբախտ ազդին համար :

Իրերու այս վիճակին մէջ մեզի ըստիփանք մըն է տեսնել որ սկսուաթը այդ վարդապետութեան չի հետեւիր : Մեր սկառատներու անձին մէջ մենք կը պատրաստենք նոր սերունդ մը , տարրեր մատայնութեամբ և տարրեր ոգիսով սնած : Անոնք վաղուան պարկեշտ քաղաքացիները պիտի ըլլան , անոնք օրէնքի և կրօնքի երդուեալ պահապաններն են :

Նկատի ունենալով սկառատին բարձր կոչումը , ամէն անհատի պարտականութիւնն է սատարել այդ կազմակերպութեան յառաջդիմութեան և այխատիլ կարելի եղածին չափ ստուարացնելու : Հայ Սկառատներու թիւր , իրենց տղաքը առանց բացառութեան մացնելով անոր չարքերուն մէջ :

ՕՆՆԿ ԳՈՎԱՆ



Խզմիրի սկառատները

ԲԱՆԱԿՈՒՄ



Այս տարուան ամառը բաւական արդինաւոր եղաւ մեզի՝ սկառտական կրթութեան տևակետով։ Դրեթէ բոլոր մասնամիջերը իրենց թիւին եւ դիւրութեան համեմատ, բանակումներ կազմակերպեցին։ Լոգիններու անտառներուն մէջ կամ այլուր, բանակումներ՝ որոնք տևելի լուրջ հանգամանք ունենին բան ուրիշ տարիներունք, հոս բանակումի զործնական օրէնքները մասնաւոր ուշադրութիւնով կիրարկուեցան։

Միւս մասնամիջերուն տեղիկազիրները մեզի հասած չ'ըլլալով, իբր նոյնյա հոս կը զններ մեր Բերա-Երշի մասնամիջլին, Հալքի անտառին մէջ, 25 Յուլիսին տեղի ունեցած բանակումին նկարները եւ նկարազբական նամակը, բոլորն ալ սկառտներու կողմէ պատրաստուած։

Ճ. Խ.



ԱՄԲԵԼԻ ՄԷՆՈՒ

Նախորդ նամակովս տուած խօսքս կը ար գեր, քեզի գրելով մեր սկառտաներուն Հալքի մէջ ըրած բանակումի մասին։

Բանակելու թուականէն շաբաթ մը առաջ մեր սկառտաստութիւնները տեսած էինք, արուած յայտագրի մը վրայ, որ սա վերնագիրը կը կրէր «Թէ ինչ պէտք է զիտնալ բանակում երթարէ առաջ»։

Վերջապէս բանակում երթալու օրը հասաւ, ամէնքս ալ մարդարան հաւաքուեցանք



Անտառի մէջ՝ ծառին զրայ փակցուած ազդեթեն մին

ուր՝ սկառտաներուն անձնական մաքրութիւնը և պայտասակներուն կանոնաւորութիւնը խրմապետին կողմէ քննուեցաւ, որով յետոյ

խմբապետնիս վերջին յանձնաբարութիւն մըն աւ ընկելով՝ ուշադրութեան սուլիչը սուլից ու ճամբայ ել մնք։ Կամու բջ հասանք ուրեմն չափենաւ նստելով 1. 30 ժամէն Հալքի ելանք և կէս ժամ քայելէ վերջ, որոշուած ած տեղը հասանք, կզզիին միւս ծայրը, ծառերուն մէջ, որոնց միջներէն ծովը մեր աշքին առջեւ հաճելի տեսարաններ կը պարզէր :

Առաջին օրը անցաւ մեր վրանները պատրաստելով, գիշերը բանակումի խորհուրդը ըստինք, որ խմբապետը կենդանիներուն խոր-

քաբաօն խմելէ վերջ ամէն ոք կը սկսի գործի. նախ վրանները կը մաքրենք, ծածկոցները դուրս կը հանենք՝ արեւին ենթարկելու համար, պայուսակները կը շտկենք ու կելու համար, պատրաստութիւն կը տեսնենք :

Ծով կ'երթանք ու անձնական մաքրութիւնիս հոգալէ վերջ կը վերադառնանք, արդէն մինչեւ այդ ատեն նախաձաշնիս պատրաստ կ'ըլլայ :

Նախաձաշնիս ընելէ յետոյ ամանները և խոհանոցը կը մաքրենք ու ցերեկուան ճաշերնիս կը պատրաստենք: Խմբապետը հաւաքման ուղ-



Սահաթիոյ սկառուտներու բանակումէն

հուրդ ընելու ձեւերուն վրայ պատմեց, որ մէ վերջ բանակումին անունք որոշեցինք դնել «Ծնողաց Բանակում»:

Երկրորդ օրը անցաւ բանակումին տեղը մաքրելով, օջախներ հաստատելով և ջուրի նեղութիւն քաշելով, ջրավաճառները սկառուտը լուսած խոռքերնին չեն յարգել!

* * * Այլեւս բանակումի վերաբերեալ ամէն գործ լինցած է ու ամէն խմբակ իր առողեայ գործերով կը զբաղի առուած օրական յայտագիրը ծառի մը վրայ փակցուած կ'ըլլայ:

Առաւօտուն երբ արթննանք առաջին գործերնիս կ'ըլլայ երթալ ու գաւաթ մը քաքաօ խմել որ պատրաստուած է առաջուրնէ խմբապետէն որոշած խմբակի մը կողմէ, որ առաւօտուն կանուխ կ'ելլայ:

Միշը կը սուլէ ու ամէն ոք հագուած՝ քովը կը վագէ և «բարի լոյս» կ'ըսէ: Խմբապետը տղոց որպիսութիւնը հարցնելով, անոնց ակուաներուն եղունգներուն են, մաքրութիւնը աչքէ կ'անց ցընէ: յետոյ գլխարկնիս հանելով և ձեռքերնիս սիրտերնուս վրայ դնելով սկառուտական առաւօտեան աղօթքը կ'ընենք:

Ազօթքը ընելէ յետոյ խմբապետը մեղ մեր տեղերը կը զբկէ, ըսելով թէ հինգ վայրկեան յետոյ պիտի գամ ու վրանները աչքէ պիտի անցնեմ:

Հինգ վայրկեան յետոյ վրաններու քննութիւնն կուգայ և եթէ պղտիկ անկանոնութիւն մը տեսնայ 2-5 կէտ կը պակսեցնէ: Բայց այս պարագաները այնչափ քիչ են որ միշտ չտհաւոր կ'ըլլանք:

Այլեւս անկէ յետոյ , մինչիւ ցերեկ ազատ ենք :

Կերակուրը կրակին վրայ գրուած կ'եփի , քովը մէկը կը ձգենք որ չ'այրի և մենք ծով կ'երթանք :


Յերեկ է . ամէն ոք կերակուրին ամանը ձեռքը առած , դէսի իր խմբակին խոհանոցը կ'ու զղուի . իր բաժինը ստանալու համար :

Յերեկէն վերջ բացարձակ հանգիստ , ամէն ոք զով անկիւն մը քաշուած՝ ցած ձայնով կը խօսակցի . կը քնանայ և կամ կը կարդայ :

Երբ հանգիստի պահը անցնի , կամ խաղ մը

ու իրիկուան աղօթքնիս ընելով և գիշեր բարի ըսելով մեր վրանները կը քաշուինք : Գիշերուան աղօթքնիս ուակէս է . « Աստուած մեզ , չնորհէ հանգարս գիշեր մը , ներէ մեզ Տէր եթէ այսօր սխալներ գործեցինք , որպէսզի կարենանք ասողերուդ տակը խաղաղութեամբ քնանալ , գիշը պահակներդ բանակումին չուրջ և պահպանէ մեզ չարիքէ . Ամէն : »

10 վայրկեան նետոյ խմբավետը , « Լոյսերը մարէ » ի սուլիզը կը սուլէ , և ինքն ալ իր կարգին կ'երթայ իր վրանը՝ բանակումը պահակներուն ձգելով որ ծառերուն ետին պահութած և կամ վրան ելած կը հսկեն :



Հայրիի բանակատեղիէն մաս մը , ուր ծառերուն վրայ կ'երեւան հրահանգներու տախտակներ

կը խաղանք և կամ ձեռական աշխատութեամբ կը պարապինք :

Ժամը 4 ին մէկը շուկայ կը զրկենք , իրիկուան և միւս օրուան ցերեկուան կերակուրի պաշարը գնելու համար :

Այսպէսով իրիկուն կ'ըլլայ , Պոլոէն վերադարձները կուգան , ծով կը մտնանք ու ճաշերնիս ընելով՝ բանակումի կրակին կը սպասենք : Վերջապէս , բանակումի կրակին շուրջն ենք — սկսուաին երազածը — ուր իր յոգնութիւնը բոլորսվին կը մոռնայ՝ խմբավետին մէկ պատմութիւնը լսելով :

Խմբավետը կուգայ թմբուկին վրայ նոտելով կը սկսի իր պատմութեան , երբ կը վերջանայ քիչ մը ևս կը խօսինք ու կը խնդանք

* * * Աւրբաթ է , տղոց մեծամասութիւնը վար իջած է , — որոնց մէջ ես ալ կը դանուիմ — իրենց ծնողքը տեսնալու համար , չարաթ իրիկուն վերադառնալու պայմանաւ :

Կ'իմանամ թէ այդ օրը ծանօթ հիւրեր ունեցէր էինք : Շատ ցաւեցայ , բանակետղ չգտնուելուու : Իրիկունը իրենց ի պատիւ բանակումի կրակ վառեր են , որ այդ գիշեր պիտի չվառուէր , և շատ մը խաղեր ըրեր են :

Շարաթ է , տղաքը կամաց կը սկսին վերադանալ , բերիլով իրենց հետ , իրենց ծնողքները որոնք հրաւիրուած էին մասնաւոր նամակով և որոնք գիշերը դուրսը պառկելու փափաք յայտնած էին :

Իրենց անկողինները առաջուրնէ պատ-

բաստուած էր մասնաւոր վրաններու մէջ։ Առմէն տղայ իր ծնողքը կը հոգար՝ անոր կերակուրը եփելով, անկողինը շտկելով եւայն։


Կիրակի է հիւրերը կը շարունակեն զալ, այս անգամ ընտանիքով, որոնք կը հիւրասիրուին խմբապետին կողմէ, անոնց կերակուրները, տղաքն է որ կը պատրաստէին։

Յերեկէն վերջ մեկնման պատրաստութիւնները կը տեսնանք, վրանները կը քակենք, հետքերը կ'անհետացնենք, օջախները կը փրցնենք ու բանակումէն հետք մը չը ձգելով կը մեկնինք տուն՝ շաբաթ մը բացակայութենէ վերջը։

Ուեր, ոչխարներուն հետ արօտավայրը կը դանուէր։ Տուն վերագառնալու համար, ամայի գաւառերուն մէջէն երբ իր ձամբան կը վնասէր, թափառաշրջիկի մը առջեւէն կ'անցնի որ գետնին վրայ նստած և ոտքերը երկնցուցած հաց կ'ուտէր։

Անոր առջեւէն անցած տաեն, հովիւր նշմարեց անոր կերպարանքը և մասնաւորապէս կօշիկներուն տակի հետաքրքրական գամերը։

Ան չկեցաւ թափառաշրջիկին առջեւ այդ բանները տեսնելու համար, բոյց իր զննութիւնները մէկ ակնարկէն ըրաւ, առանց մարդուն



Բերա-Ծիւլի Հալիի բանակումին՝ վարդի աշխատուքեան նիւացուցէն մաս մը, ինչպէս կ'երեւայ առաջին ելած և էս խմբակը, Բ. Օձը, Գ. Աբյու, Գ. Արդիս, Ե. Կատու, Է. Առիւն

Շարժուան մը ընթացքին, շուտ գործելու համով կերակուր եփելու, եւլն. մրցումներ և խաղեր կազմակերպեցինք, որոնք բաւական արդիւնքներ տուին։

Տուն վերագարձանք, աւելի զօրեղ, աւելի առողջ մարմնով և հոգւով։

Խմբավետիս պատմածնենինեկը։ — Ծառ աարիներ տուաջ, Անդիխոյ հիւսիսային կողմը, վայրագ մարդասպանութիւն մը տեղի ունեցաւ, որուն հեղինակը բանուեցաւ, զատուեցաւ և կախուեցաւ, փոքրիկ հովիւր մը դիասող ոգիին շնորհիւ։

Այս փոքրիւկ տղան որ նիօպէրի կը կոչ-

ուշադրութիւնը կրկին հրաւիրելու որ անվիսան տղայ մը կը կարծէր։

Տուն վերագառնալով — որ անկէ 8-10 քմ. էր, համախմբում մը կը տեսնայ տան մը շուրջ, ուր ծեր կնոջ մը զիսակը գտած էին, որ այդ տան բնակիչն էր և որ սպաննուած էր։ Ամէն որ իր կարծիքը կը յայտնէր սպաննութեան հեղինակին մասին և կատկածները կը կեցրնանային Պոհեմիսացիներու փոքրիկ խումբի մը վրայ, որ այդ երկիրը կը շրջագայէր, յափշտակելով և ման սպաննութիւն ամէն անոնց որոնք պիտի գանգատէին։

Տղան այս ամէնքը լսեց, բայց նոյն միջու

ցին պարտէզին մէջ իր հետաքրքրութիւնը արթնցնող սաքի հետքեր նշմարեց, դամերուն հետքերը կը համուգասասիստին իր աեսած մարդուն կօչիկին գամերուն և բնականարար հետեւցուց թէ այդ մարդը կրնար բաժին մը ունենալ սպաննութեան գործին մէջ :


Այն իրողութիւնը թէ սպաննուողը ծեր կին մըն էր, քրքրեց տղուն ասպառական սգին մարդասպանին դէմ, ով որ ալ եղած ըլլար ան :

Դիտնարով հանգերձ թէ մարդասպանին ընկերները կրնային զինքը սպանել, եթէ բան մը ըսէր, ուղղակի սատիկանապետին գնաց, պարտէզին հետքերուն մասին խօսեցաւ անոր,

կանութեան հետ և այս պատճառաւ որ և է զգուշութիւն ձեռք առած չէր :

Բայց փոքրիկ հովիւը առողջ և ուժեղ էր, ան արագ և լաւ կը քաղէր, Մարդը գտան և առանց դժուարութեան ձերբակալեցին, դատեցին և յանցաւոր գտնելով, կախւցին : Պոհմայցիններէն երկուքը՝ որ իրեն մազուակիցներն էին, նայնպէս ձերբակալուեցուն իրենց գողօններով և նոյն պատիժին ենթարկուեցան :

Բայց երբ փոքրիկ հովիւը մարդասպաններուն մարմինը տեսաւ ձողէն կախուած, ինքզինը շատ տիտուր զգաց իր նմաններուն մահուան պատճառ եղած ըլլալուն համար :



Հալիքի բանակրւմին յատակագիծը

և իրեն տեղեկացուց թէ ուր կրնային գտնել մարդասպանը, պայմանաւ որ անմիջապէս մեկնէին :

Թափառաշրջիկը իր ոճիրին վայրէն այնքան հեռացեր էր, առանց մէկէ մը նշմարուելու (բացի հովիւէն) որ ինքզինքը կատարեալ ասպանովութեան մէջ կը զգար, ան չէր մտածեր թէ այդ տղան կրնար մինչեւ քաղաք երթալ և վերադառնալ, ինչպէս որ ան ըրաւ ոստի-

Սակայն քաղաքապետը զայն կանչել առաւ և զայն չնորդաւորեց իր հայրենակիցներուն այսպիսի մեծ ծառայութիւն մը մատուցած ըլլալուն համար և աշխարհը այսպիսի վանդաւոր չարագործէ մը աղատելուն համար, որով հաւանաբար քանի մը կեանքեր փրկած էր :

Անոր բար . «Դուն քու պարտականու-

թիւնդ կատարեցիո, թէպէտեւ այդ պարտականութիւնը կրնար վանագներու և խռովքներու պատճառը ըլլալ : Կարեւորութիւն չունի : երկրին հանդէս պարտականութիւնդ էր ոստիկանութեան օգնել՝ յանցաւորը գանելու համար : Մարդ մը պէտք է միշտ իր պարտականութիւնը կատարել, մինչեւ իսկ եթէ կեսները վրայ տայ» : Այսպէսով այս հովիր կատարեց կատարեփ մը բոլոր պարտականութիւնները, հայուամկ անոր որ սկառուաչէր և իրեն բան մը հահանգուած չէր :

Անիկա՛ վայրերը ձանչնալու, ձարտար դիսելու, եղրակացութիւն հանելու, ասպետական սպիթ, պարտականութեան ձանաւման տոկութեան և հագույց բարութեան յատկութիւններու տէր ըլլալը ցուցուց :

Ան չէր մտածեր թէ իր այդ ինքնարերաբար ըրած զործը չառ տարբիներէ յետոյ ուրիշ տղոց իրը օրինակ պիտի ծառայեր :

Նոյնպէս դուք միշտ յիշելու էք թէ ձեր գործերը պիտի դիտուին ուրիշներէ և իրոր օրինակ պիտի ծառայեն : Այսպէսով ջանացէք պատարել ձեր պարտականութիւնը ամէն առթիւ :

Օ. Ս ՔԻՒԶԵԼԵՅԵԱՆ



ՍԿՈՈՒՏԱԿԱՆ ԵՐԳԵՐ

Ակառաները իրենց ազգային երգերէն զատունին իրենց սեպհական երգերը, որոնք հնդիկներու և կամ վայրենի ցեղի մը զրոշմը կը կրեն :

Այս երգերը կ'երգուին խաղերու, հաւաքումներու ևն . պահուն, յարմարցնելով զատունը այդ ցեղերուն ինքնատիպ հանդէսներուն ևն . Այս երգերը բաղմաթիւն ևն, բայց ասոնց մէջէն երկու հատ կայ որ գրեթէ բոլոր սկառուաներուն ձանօթ է :

1. Առաջինը որուն Շն կօնեամա» կ'ը-

ոնքնք խափշիկ ցեղին պատկանող Զուլուներուն պատեամզնական երգն է, որ կ'երգեն երեսներու պատկերագմէ մը վերապառնան, յաղթական կամ յաղթուած, նկատելով որ բաջարար կոտած և անանկ յաղթուած են : Ակառաներն ալ այս պատճառուաւ զայն կ'երգեն, խաղերէ յերջ, յաղթական և կամ յաղթուած խումբ մը ընդունելու ասեն, մարզանքներէ յերջ ևն .

Ոժնեն առաջ առաջնորդը կը սկսի և կ'ըսէ երգելով . Ինկանեամուկնեամու . որ կը նշանակէ «Սուրեծ է, սուրեծ է» :

Ակառաները չարունակելով կ'երգեն բուլով :

Ենիւպուն
Ենայո ! Ենայո !
Ենիւպուն

որ կը նշանակէ . Այս, բայց աւելին է, զետաձի (*) է, գետաձի է :

Երկրորդը որ նոդիկ երգ մըն է ամէն ասեն կը գործածուի նամասւ անդ հաւաքումներէ և բանակումի կրակէն վերջ, իրը ցածումնիւն և կամ իրը գիշեր բարի :

Ակառաները այս երգին հնդկական բառերը վերցնելով անզը իրենց նշանաբանները դրած են :

Առաջնորդը երգելով կ'ըսէ .

Բարձրացիր

Խոկ սկառուաները չարունակելով կ'ըսեն .

Բարձրացուր, պում ! պում !

(Պում ! պում ! ատեն սկառուաները ոտքեր-սին գետին կը զարնեն և կամ ուրիշ որ և կաղմակ կը հանեն :)

Օ. Ս ՔԻՒԶԵԼԵՅԵԱՆ

(*) Ավրիկէի բնիկները գետաձին կենդանին բան ամէնէն ուժեղը կը նկատեն :

Ակառան

Ենիւպուն
Ենայո ! Ենայո ! Են - յո ! ին - յո ! ին - յո !

Ակառան

Բայց առաջ
Բայց առաջ
Բայց առաջ
Բայց առաջ
Բայց առաջ
Բայց առաջ



Պատկերազնեց՝ Ա. Ամրանեան

Հեղինակ՝ EMILIO SALGARI

Խոր. Թորգմ. Հ. ԹԱԼԱՐԻ ԽՈՎԳՅԵՐԵԳԻՆԸ

Բ. ԻՆՔԱՆԵՐՈՒԻ ԳԱՆԶԸ

— Զարմանալի՞ բան, բայս որսորդը! ի՞նչպէս Մամաւթի քարայրը՝ այդ քարայրին հետ կը միանայ ուր ինքաններու գանձերը պահուած են:

— Առաջին ազշեցուցից բան, երբ մոտածուի քէնուութիւն թէրուն բաժնու հեռաւորութիւնը բայս երկրաչափիք:

— Ունել է թէ՛ հօկայական գետնուղի՞ մը կը գտնուի Ամերիկայի ներքեւ և աւո՞ք էք երբէք առոր վրայ խօսուիլը:

— Երբէ՛ք, Մորկան:

— Ասկայն ինչպէ՞ս այդ թուղթը հավանիներու պիտերուն քով կը գտնուէք:

— Ա՞վ բայս թէ՛ հավանիներու ցեղը նմքաներու մէկ ձևողին չեր:

— Դասղութիւննիզ ճիշդ է, տէր, բայց այս ինքանները ի՞նչպէս հասած են քէնուուկիքի:

— Ֆուզբէն մ.շ նշանակուած գետնուղիի միջոցաւ:

— Երկու հազար մզոն երկայնութեամբ գետնուղի՞ մը:

— Այս զծազրութիւնը շինելու համար՝ պէտք է որ մէկը այդ զարմանալի ճամբորդութիւնը ըրած ըլլայ:

Մորկան առշած իրեն նայեցաւ: Քարացիք մնացեր էր այդ արամարանութիւննեւ, որ շատ իրաւոցի էր:

— Ուրիմն, բայց է թէ այս քարայրը գոյութիւն ունի:

— Պէտք է որ զոյութիւն ունենայ, Մորկան Անուարակոյս ինքաններու խումբ մը անցած է այս երկայն համբան, ու յայո՞ գոցած է Մամաւթի քարայրին հանող հարր:

— Ի՞նչ կ'որոշէք, տէր, ճամբորդութիւնը պիտի փորձե՞նք:

Երկրաչափը չը պատասխանեց, անշուշտ կը մտածէր այսպիսի ձեռնարկի մը բարձարթիւ վանդակներուն վրայօք:

— Տէր, բայս Մորկան յուղուած ձայնով, զիտեմ որ գուք, ո՞չ միայն ճարովիկ որսորդ մը և արիստիրոս մարդ մընէք, այլ նաեւ անուանի եր-

կրաչավճներէն մէկը՝ որսնցով կը պարծենայ Քէնտուկիքի, և ամենէն հմուտ զիտնականներէն մին Միացեալ-Նահանգին Անցէք մեր գլուխը ու մենք ձեզի պիտի հետեւնք ո՞ւր որ տանիքի, թէ որ գանձը գտնէք, զմեզ պիտի փրկէք խեղճութենէն և հավանիները ստոյդ մահուանէ:

— Ճամբորդութիւնը զիս կը մշտէ, Մորկան, բայց մտածեցի՞ք մեր զիմազրաւելիք վանդակներուն վրայօք:

— Վատանգները զմեզ չեն վախցներ, բայս զարթըն:

— Թերեւս մեզմէ մէկը մարթը հան ձգէ:

— Հոգ չե, բայս Ո՛թօնոր:

— Էաւ ուրեմն, կ'ընդունիմ ձեր պետն ըլլալ, ասկայն պէտք է որ երկու երկում ընկը:

— Խոսեցէ՛ք, բայս Մորկան:

— Կախ և առաջ երդունցէ՞ք որ ինձ պիտի հնադանդիք կուրօրէն:

— Կ'երգնո՞ւք, բայն երկք որսորդները:

— Երգաւնցէ՞ք գանձին կեսը հավանիներու պիտերուն յանձնել:

— Կ'երգնո՞ւք, պոռացին որսորդնեցը հանգիւաւոր ձայնով:

— Հաւ ու ըեմին, վազը լուսկվիլ պիտի գտանամ պատրաստելու համար ինչ որ անհրաժեշտ է մեր յանդուզն ձամբորդութեան, ու գործերու կարգագրելու համար իսկ զուք Մամութի քարայրը պիտի երթաք, բարեկամութիւն պիտի հաստատէք առաջնորդներու հետ, ու Մալազրուց տանող գետնաւզին պիտի ուսումնասիրէք: Լուսինքն օրանեցներ մասնաւրապէս, ոչ ոք պէտք է որ դիմուայ մեր համբորդութիւնը:

— Քանի՞ որ պէտք է պատրաստութեան համար, հարցուց Պարթիւն:

— Քսան օր:

— Տէր, բառ Մօրկան, սո՞ւզ ին մեզի հարկ անհրաժեշտ եղած առարկաները:

— Անց' առ, այդ մասին մի՛ խորհիր Մեզի պէտք եղածները քանի անգամ վճարելու կարողութիւնը ունին: Եթէ չեմ սխալեր գուն մեքենավար ես:

— Վեց տարի ձամբորդեցի խաղաղականի ընկերութեան նաւերուն վրայ:

— Իսկ զո՞ւն, Օ՛Փանոր նաւազ եզա՞ծ ես:

— Այս՝ օրաբան, շատ տարիներ:

— Բա՛տ, է այսուափ: Դառնանք բարեկամներ:

Յաջորդ օրը Ամօքի մարմճը կը թաղումէր թանկագին սնուռուկին երած վասին մէջ, ու քանի մը յամը յետոյ՝ երկրաշագր ու պոռաւը կը մեղնէին՝ գէզի Լուսիւնը: Իսկ ուսումնիք Մամութի քարայրը:

ՄԱՄՈՒԹԻ ՔԱՐԱՅՐԸ

Հին աշխարհի ոչ մէկ քարայրը՝ մեծ թեամբը խութեամբը ու լութեամբը ու զերեցին թեամբը կը կրնայ մրցիւ, Քէնտուքը ինչ նահանգին Մամութի քարայրին հնու:

Այս ընդարձակ այրը որ կը խորոշուի երան կողէն ներս ու երկրիս խորերը կը թափանցէ հողը հակարական ու նուարարի մը մերածերով, ո՛վ զիստ՝ բնազիսի զարուրելի յեղաշրջանէ մը առաջ եղած է: Ան քիչ չեռու է կրնայ բրէն (կ հանչ զիստն) քէնտուքի ճիշդ կեղրոնը:

Կարծես այցախի քար այր մը, պէտք էր ունենար մը ձզի մուտք մը, և սակայն բոլորովին հակառակը Հոն կը մոռցուի՝ բառաստն սոր խորութեամբ և հազիւ երեր մեղը յանիքով՝ տեսակ մը հոր է, որուն մէկ անկիւնէն կը գան վիտի սուտակի մը ջուրը, աբուղիսի զժոխային շառաւչով որ հոն մէջը՝ շատ հեռունքնեն ալ կը լուսի Ամենէն ուժեղ նկարագրութիւնը եւս չի կրնար օրայտառ զաղափոր մը տալ արդ քարայրի մասին, որով կը պարձենան Հիւսիսային Ամերիկացիք:

Առջ Բառ մըն է խաւարչուն սրաներու, սրանք քը բարձրանան յերան մէջը, Կիջնեն երկրիս խորերը՝ մերթ շիտակ, մերթ ընդհատ, երրեմն ընդարձակ ու բարձր երրեմն նեղ ու այնքան ցած որ գլուխ կը զարնես կողերուն, բառ մը Հրաշտ ի զմբէթներու, քարանձաւներու, խորչերու, և որջերու, և սպարու մը մէկ կակամուտերէ ու ցցւածքներէ ընդհատ-

ուած ընդարքակ կամարայարկերու, անաւոր կամար ներու, մեծդի սիւներու փարագրուած ու կտրատուած ըրաց զազաթը երրեմն կը կորսուին խուարիստիւնը մէջ, զարհութելի անզունզներու, խորհրդաւոր, տարօրինակ որջերու, որնց մէջ կը ընակին սպիտակ սարսապզիցիկ ձզրիզներու, եթո չուրերու՝ որնք կը սահմանը կամար մարմար անկապիւնը մերթ մրմիւնելով, ու խոզելով, մերթ անդիմազրելի ուժդաշութեամբ գետնախորչերը չառաչու ու մանչիւնովը հնչեցներով որոնք անձաւէ անձաւ անզագրուած կ'արձականդին:



Առ Խաչար Խաչար
1921

— Ո՞վ առաջ կ'իջնէ:

— Ես, բառ Մօրկան:

Եւր ջառէս յառաջ մըն է զրայալի բրերեղացութիւնը, թրբակու Մինարէներու, ծառերու, պարտագծերու, այսպաստըներու վրայ զծ ուած զեղեցիկ ձաղիկներու: Հազարաւոր ձեւերով ու մեծութեամբ շմարարիրու ու պակարարիրու որոնք թիւթական շոշափուներ կը հասացայթն և հարիւրաւոր ականի մարմարներու՝ ունաք սպիտակ, ունաք կանաչ զբա-

բաւխտի պէս, ուրիշներ՝ սուսակի պէս կարմիր, դեղին՝ ազգագիտնի նման, երկնազային՝ շափիզայի պէս, արձաթեայ երակներով, ասաւորավառ, շողչազան, պիտի քանի թէ՝ պարիկ մը այցելած էր այդ խաւարին անձաւներու մէջ երկրի բալոր գոհարներուն:

Հան է այդ հազարաւոր կերպով աղեթափուած մարուած իրան մէջ՝ որ կը հիացաւի թիվլաննի Անենակը՝ որ կարծես հազարաւոր արտեստաւոր մեռքերէ շխատուած ու քանզակուած է. հան կը հիանաս՝ միւնի զնզակնիշ կազմած քարայրին վրայ որ մեծզի վիմակոյտի մէջ մարուած է՝ և որուն մէջի գեղեցիկ մարմարէ զէզ զէզ ցրուած զնզակները վրայ սարսուս կը բերին, հան է՝ ներկվայի խանձարութիւն՝ որուն որմերը կարծես ժալիթալ զեղին քարէ ծածկուած են, և որուն այդ վահմ ժալիթերը զիտողին թատրոնի մը քարայրուի նկարները կը ներկայացնեն. հան՝ Առուելնիւու սրամը, հին հաղիկներու շիրիմները, որուն մէջուեզը հակայուած էր բարձրանայ պակասանիի հերմակ բրածոյ մը, Երիասարդի Դմբրէր, այնքան բարձր՝ որ ամենազօրաւոր ջաներով կարելի չէ կամարը նշանարել. Առազամինի հովիք՝ որուն կրկնաւները կ'ապշեցնեն, կը սարաւիկնեն՝ կասկածիլ կաւուն թէ ոգիներու լէզէն մը պահուարուած է միւնի խարոջներուն մէջ, Անկարողներու Բնակուանի՝ ուր կը սահնին կարծըրը հիւանդները. զաւը, ընդարձու՛ Ասկիզակու Դմբրէրաւիր՝ որ բիւրուոր ազամ նգեայ կորուած քներով ա անզակուրցուած ջանիրու լոյին մէջ շնացուցիչ կը պնդուած; Հան է վերջազես Անուած Առաք, մոալլ ու հանզարա, ջուրի մակերեւութ մը որ Կերմայ կը կորու ի միւնի կարմարներուն ներքեւ ու սարաւիկի ներքնու զիփ մը ձայըրը կը բացուի խօսրգաւոր Մալոզրու մը, այդ մեծ մինչը որ պիտի առաջնորդէր երկներու համբաւաւոր զանձր զանձրու համար:

Մորկան, Ո՞քօնոր, և Պարմին՝ հաւասառնիմ մը նարզ Արք ճոնի հրամաններուն ու ժախելով իրեն չնշին ունեցած յանեցութը, սասաւանինդ օրէ ի վեր եկիր կը բնակէն այդ բազմութիւն պահողակներէն մէկն մէջ՝ որոնք կը զանուեէն այդ զարմանալի քարոյրին մասր Անրու մաւերութիւն հասաւատած էին առաջնորդներուն հետ, որոնց երրենն երկին վիսիի ու նիսի շիշեր կուտային և իրենք զիրենք խանդու երկուրաններ ներկայացներով, մեծ ուշացրութեամբ զնեւու այցելած էին քարայրին և մանաւանդ Մալոզրու մի աման կամարաբաճ:

Տանձումիցերորդ օրը, Մորկան՝ քարայրին երթուր համար, պանզակի սանցու իներեն իշած պահուն զէմ առ զէմ եկան գէու երկու երկրաչափին որ նոր հասեր էր:

— Հան էք, ակը, զոչեց Մորկան, պինզ մը սեղմելով Արք ճոնի ձեռքը.

— Զիս սենեակդ տար, և տօս կը խօսինք:

Մորկան զայն մացուց վայինչորէն յարդարաւուած սենեակ մը և անար ներկայացուց հանգիստ ամուս մը:

— Ամէն բան պատրաստ է, բայս. Արք ճոն, ասկէ երկու մզն անզին, սանուակ մը եղերքը բեռը կը պատաւ:

— Երա՞նը է:

— Հինգ հազար երկքարիւր քիլոկրամ:

— Հինգ հազար երկք հարիւրքիլոկրամ, բացաւ զանչեց որսորդը աչքերը բանաւով, ինչո՞վ կը բազկանայ այս բեռը:

— Նոսկեչարէ, բոլորովին պոկազատէ նուսակէ մը, վաւերաթուզիմին նշանակած զեոր ելլեւու իշնելու համար:

— Սակայն ի՞նչպէս պիտի իշեցնենք Մալոզրումին խորը:

— Կոոր կոոր և նուսակէ, և իւրաքանչիւր կոոր յաթուուն ու եօթանասուն քիլոյէն աւելի չի հաներ. նոյնակ մեքենան այ առանձինին է:

— Իսկ բեռին մնացած մասը:

— Կը բազկանայ, ուստիիքներէ, ածուխէ, կանիթեգի ձերէ, զէնքերէ, զգեստներէ:

— Մուզայրում զորձիքներէ:

— Մեր համբաւն վրայ թերեւս պիտի հանզիպինը այնոցիս ակզերաւն ուր ոզը հնչել կորելի չըլլայ:

— Դուք ամէն բան մասներ էք:

— Եւ, ո՞վ պիտի զնչել բեռը վրայ իշեցներու և անզանցին բերանը տանելու համար:

— Առաջնորդները և յասուն խափշինները, զորնըր բերել առու մէկ բարեկամիս կարաւաններէն, մեզի մեծապէս պիտի զնչեն: Հիմա զնա՛ կանչէ ու անփիրաններուն պիտու:

* Ժամ մը եաք՝ քարայրի առնվիրաններուն պիտը ներկայացաւ երկրաչափին և ասոր նետ երկոր խօսութեան մը մէկ չըքեզ սրահին մէջ: Ժամը ինձին խօսանը սեղանէն ելլեւով քարայրին մատ կերթար, ուր կը սովուէք վից կորովի ձիեր քաշուած կառք մը և չըջապատաւած յասուն ուժեզ խափշիններէ: Այդ բնանակարքին մէջն էր ամէն ինչ, որ ներաններու զանձին, յանցուզն խուզարկուներուն պիտի առայէր:

Միւնինյի իրիկսան՝ երկրաչափը ստաջնորդներուն և արարդներուն ճոխ սեղան մը կուտար, բաւազան պանզոկի մը մէկ չըքեզ սրահին մէջ: Ժամը ինձին խօսանը սեղանէն ելլեւով քարայրին մատ կերթար, ուր կը սովուէք վից կորովի ձիեր քաշուած կառք մը և չըջապատաւած յասուն ուժեզ խափշիններէ: Այդ բնանակարքին մէջն էր ամէն ինչ, որ ներաններու զանձին, յանցուզն խուզարկուներուն պիտի առայէր:

— Կործի սկսինք, բայս երկրաչափը Արշալուն առաջ պէտք է ամէն բան լնայ, և ոչ ոք կիսանց որ մենք երկիս մէջ կը խօրառուզուիք:


(Եարունակինի)

ՎրիֆԱկ. — Նախորդ թիւին 96 էջին 39րդ տողէն վերջ պիտի աւելցուի:

— Որո՞ւն էք այս զանձը, հարթաց Ո՞քօնոր:


— Երդ տողին մէջանքը պիտի աւելցիւի:

Հինգ վեց տարի...





Հ. Մ. Ռ. Մ. ի Պրուսայի Մամինի ֆուտբոլի խումբ



Ական առական ընդհանուր խմբապետի ժամանորդ՝ Պ. ԱՐԵՎԱՆԻ ՅԱԿՈԲ ԱՆԻ ՕՐ. ՄԱԱՔ ԶԱՐԴԵԼԻ ԵԱԱՆԻ հետ ամսանութեան առթիւ մեր շնորհաւորութիւնները յայնակրով երջան. կոթիւն մազթենք մեր սրբեա քննկերոց :

ՆՈՒՐԱՏՈՒՈՒԹԻՒՆ

ԵՆՈՐՉԱԿԱԼՈՒԹԵԱՄԲ ՍԱՍԱԾ Է

Հ. Մ. Ռ. Մ. կեղրանի Վարչութիւնու եւ կո նարխու (200) սոկիի նուիրատութիւնը զոր ազնուաբար ըրած էր Հայ Հանրապետութեան Անկախութեան Փախառութեան Կեզրանական Յանձնաժողովը :

— Սկիւտարի մասնաճիւզը Օրթագիւզի սկառուներու հինգ (5) սոկիի եղբայրական նուիրատութիւնը Հ. Մ. Ռ. Մ. ի կրկիզեա անդամներուն համար :

— Բերա-Շիշի մասնաճիւզը իր այս տար- աւ ան ողբայիշական մրցահանգէսին առթիւ հետեւել նուիրատութիւնները — Տիկին Շեր- տիւ Յնազիւն 25 սոկի, Տիար Եղուարդ Գա- րակէսպան 25 սոկի, Տօքթ. Յակոր Յակորեան

5 սոկի : Խոկ Տիար Գառնիկ Ասիկ, մասնա- ճիւզի սկառունեկան Բ. յառամբին (Բերայի որ- պանոց) նուիրած է նոր կրնաձեւ գրան մը :

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

Միութիւնու անցած ամիս Հայքենիքի Օգ- ստունին Մարտին յանձնած է 24 հակ հին- հազարամետի և զանազան գոյքիր բնակչուն նուն 2000 տափ կաթ հայտառան զրկելու համար :

Ա Գ Ա Զ Դ

Միութիւնու ցաւով կը ձանացանէ Օր- թագիւզի մասնաճիւզի նուիրայի վախ-իմբապետ Պ. Գարեգին Վեպազեմեանի կարուար որ աե- զի աներան անցած օգոստավին, Մեր ցակնե- ցութիւնը իր սպակիր նոող քին և պարագա- ներուն :

Ս Ա Ց Ա Ն Ք

ԹՈՒԱՐԱՆՈՒԹԻՒՆ. — ՏԱՐՐԱԿԱՆ

Պ. Պ. Ազրունի Բ. Տաղարիմ, Պատկերապարտ Անկի բան 500 Խնդիրներ, 2500 Գրաւոր վարժութիւններ և 1500 Մասյին վարժութիւններ — Գին 50 զրուց :

ԹՈՒԱՐԱՆՈԹԻՒՆ. — ՄԻԶԻՆ. Ի. ԹԱՅԹ

Պ. Պ. Ազրունի Գ. Տաղարիմ, Պատկերապարտ Անկի բան 1200 Խնդիրներ, 2000 Գրաւոր վարժութիւններ և 2600 Մասյին վարժութիւններ — Գին 65 զրուց :

Պ. Պ. Ազրունի Բ. ԱՄՐԱՊԼԱԿՈՎՆ. ԳԱՅՈՒՅԹԱՅԹ ԹՈՒԱՐԱՆՈՒԹԻՒՆՆ զարձին Խանարանն է :

Օթեամ և կուսկի եղածին չափ իր առողջութեա, և կուսկի եղածին չափ ի առ զանի առլու :

Կեղրանակեզի ՄԱԶԻՃԵԽԱՆ գրաւուն

ԱՇԽԱԼՐ ՀԱԴՐԱՒԹԻՒՆՆ զառազիրք Արաւաշէս Արէղեանի բազւաթիւ պատկերներով, Տարրա- կան զարնիւացք զին 40 զրշ. կեղրանակեզի վեասպարիուք զրաւուն, Գալրիսիթան փողոց թիւ 37 Բարս :

ԼՈՒԱՐԱՅԻՐ Այրքենարան պատկերազարդ զին 25 զրուց :

ԼՈՒԱՐԱՅԻՐ Ա. տարի բնթերցարան, պատկերներով զին 35 զրշ. կեղրանակեզի վայելաշէն զրաւուն, Գալրիսիթան փողոց թիւ 37 Բարս :

ՀԱՅ ՊԱՏԱՆԻ թիւ 52 շաբաթաթերթ, զին 5 զրշ. հասցէ պայտինատուզ կ. Պոլիս :